

իսկ տէ, պու խուսուսար հազգըն-
տա քէնտիսինէ հիսապ վիրսէնէ
պօրճու օլունմատըը իրթար օ-
լունսար. ֆազալ տէ կէր Անարատը-
ղուծին քրչլար մէթէպինն բը-
րօկըմը կէօրմէք արգու. իտէր ի-
սէ, մաթպաւմըղտա թապ օլունմուշ
օլտուղունտան, իսթէտիկի վադըթ
պիր նիւսիսէն քէնտիսինէ վերիէ-
պիրիւր:

Երեսնէ Հայրենիք դազէթասը՝ էվ-
վէլ էմիրտէ տուէլլօնու պիթթապ-
րիպ թագաւոր իթմէք Եօլունտա պիր
պէնտ նէլրինտէն էվվէլ վէ սօնրա,
առնառնադոնթիսն Եանի թալազ հազ-
գընտա տախի սիւթօլնէրին յալպ,
պուսու թէրվիսէն պիր թաղըմիւ-
թալէյար իթմէքտէ, վէ պուսու
միւլէյիտ գարիւննտան մատտի
իսպաթար իսթմէքտէ օլունպ, պու
իսէ, Խրիսթիան մէզէպինն էսս ու
էսսսնա մուղաւոր, վէ բաթրիգլէրէ
վէրիւն Պէրաթը ալիւլէրտէ տախի
Խրիսթիան մէզէպինն թալազըն
Եանի առնառն մէթու օլունղու քէս-
մէն գիւր, վէ պուսա մուղաւոր հալ
ու հարէքէթտէ օլուննանիւրա Եա-
խօտ մուսվէնէթ իտէնէր հազգըն-
տա քիւսէնէն վէրիւլէնէք ճէզանն
մէր իւլ ինրա օլմաթ էմր ու թէն-
պիս իտիլիւ, վէ մէզքիւր Հայրենիք
դազէթասը պիր ազ տահա իւլէրէնէ-
րէք, կէլէն Հայրենիքի կիւնքի նիւս-
իսինտէ յայն նայառնընթ սէրլէվհա-
սը ալթընտա մէզէպին ֆէրիլ տէյի-
նէ պիր պէնտ նէլրիլէ, կէօնա պու
խուսուտա Երմէնի քիւսէնէն ճի-
հանն պիւճիւմէ Խրիսթիան քիւլ-
սէլէրինտէն իւստա իւլէրի կիւմիւլ
օլունղու, մէսէյա պիր Բոթմէսթան
վալիլինն Երմէնի քիւսէնէնտէ ին-
ճիլ շէրիֆի իլլաճ իթմէսինտէ պէլիս
օլմաթըլնտան պահալա, պու թա-
րիք թէլիլի, վէ Երմէնի վալիլէրի
նէ տէ պիւմուգապէլէ Բոթմէսթան
ժողովարանըլնտա ինճիլ շէրիֆի
իլլաճ իթմէլէրին նասիհաթ իթ-
մէքտէ, հայպու քի Բոթմէսթան
վալիլի Երմէնի քիւսէնէնտէ ինճիլ
շէրիֆի իլլաճ իթմէքտէ, պիթթապի
Հաղորդութիւն մատտէսինի պօշա
չըգարաճազը, վէ քէզա տիկէր Խո-
հուրըլարն պազըլարըն տախի, ին-
ճիլ շէրիֆտէ պուսարա տայիր օ-
լան ֆըգըլարը Լուտէր վէ Կալվի-
նին էֆըքարը իւզըն իլլաճ իտիպ,
ճէրհ, վէ աւելորդապաշտութիւն
թէսիսէն իտէնէն պէտիսի օլուն-
ղու, վէ պու թալիգ քապուլ օ-
լունտուղու հարտէ, Լուտէր վէ Կալ-
վինտէն պիր պազըլա տահա էնվէն
սանրլապիլէն Արիօս վէ Նէսթօ-
րուն, վէ տահա պու կիւլիլէրին
վաղըպետութիւնըլնտա տախի,
Հայրենիքին մէպտէսիննէ քիւսէլէր-
տէ վազընտա պէյիս կէօրմէքտէ
ճէկի թապիւթը մատապաթտա
օլմաղլէ, պէյիս միւլթիլի մէզէպին
լէրին պիր քիւսէնտէ իտիլիլ թէս-
րիսի ֆիլիւն բէք արգըր ուղըն-
սուղուլարը մուճիս օլմաղլէնէ-
կինտէն մատա, Երմէնի քիւսէն-
նին պէյիլէ պիր մալուլթ րէսմ
իւլ թասվիլ իտիլմէսի, վէ գըննէն
վէ պէլքի տէ սէրալթէն Բոթմէս-

թանըղա կէնիլ պիր թալիգ իրա-
Եանի (յայն հայեպընէր) վէ քիւս-
հարամ վաթըլապաթը կիւլի, տին
ու սէզէնպէ տալիս հարամ գաթը-
լապաթաճաղը ճիւլթիլէ, պէյիլէ հէր
մէզէնպէ վէ տիւսնէթէ աչըգ պիր
գաթու քիւլաթը հազգընտա Գուս-
գաթու բաթրիգլապէս Կրօնական
մէզլիսի թալաթընտան իսթիւթարը
սիւքիւթ իտիլիլի ճալ թէսնէնպ
վէ շայեանը թէնէսիլի տիւր:

ՆԱՆՍԻԻ ՎԱՐԺԱՊԵՏԱՆՈՅՆԵՐԸ

Քանի մը ամիսէ ի վեր հանգանակու-
թիւն կ'ըլլուի Նանսի Հայ վարժուհիներ
պարաստութիւն համար, կը տեսնեմ որ
բազում կը նուիրեն յօթարութեամբ
իրենց նպատը սոյն ձեռնարկին՝ առանց
բացատրութիւններ պահանջելու այն
սպառնալ Հայ վարժուհիներու ընդու-
նելիք յաստիարակութեան և ուսմանց
մասին: Կարծեմ թէ այս կարեւոր պայ-
ման մ'է, ոչ միայն նուիրատուաց, այլ
առնձ Հայ ընտանեաց համար, որոց դըս-
տերը կրնան յանձնուիլ ապա Նանսիին
եկած վարժուհիներու: Ուստի, թէ
նուիրատուաց և թէ ամէն Հայ ընտան-
եաց բարոյական ծառայութիւն մը մա-
տուցանելու զխոսմամբ թուղթ մ'ուղղե-
ր Նանսիի եպիսկոպոս, Գերապատե-
թուրինազը, որ ըստ իս, ձեռնհաս անձ
մ'է այս խնդրոյ մասին:

Ահաւասիկ թղթոյ իմաստը:

Ձեր Գերապատեութեան կը հայցեմ
խորհուրդ մը որ Հայ հասարակութեան
համար մեծ կարեւորութիւն ունի: Ժա-
մանկէ մի վեր մայրաքաղաքիս մէջ
հրատարակուող Հայ լրագիր մը հանգա-
նակութիւն մը բացեմ է Հայ վարժու-
հիներ պատրաստելու համար Նանսիի
աղջկանց վարժապետանոցին մէջ: Ազգա-
կիցներէս շատերը կը փոխադրին սոյն
ձեռնարկի, բայց նախ և առաջ կ'ուզեն
տեղեկանալ թէ ի՞նչ տեսակ դաստիա-
րակութիւն կ'աւանդուի յիշեալ վար-
ժապետանոցին մէջ: Եթէ Սամբուի հա-
տառութեան նման վարժարան մ'է, այ-
սինքն անաստուած, անհաւատ, անբա-
րոյական, յայտնի է որ քրիստոնէիցս
խիղճը թոյլ չպիտի տայ նպաստել յա-
ջողութիւն ձեռնարկի մը որոյ նպատա-
կը ըլլայ հայթայթել մեզ անաստուած
և հետեւաբար անբարոյական վարժու-
հիներ: Բազմութիւն Հայեր կը սպասեն
Ձեր Գերապատեութեան պատասխանին
ըստ այնմ գործելու համար:»

Ահաւասիկ, հիմա, թղթոյ պատաս-
խանը որ կը կրէ Մարտ 11-ի թուակա-
նը (ն. ա.)

«Տէր իմ,

Նանսիի եպիսկոպոսը այժմ անհան-
գիստ ըլլալով, Նորին Գերապատեութե-
ան հրամանով կուտամ ձեզ այն տե-
ղեկութիւնները զոր իրմէ խնդրէր էիք:

«Ձեր յիշած վարժարանը մատրանա-
պետ չունի: Եթէ կրօնքէ աշակերտաց
համար բաց է և այժմեան վարչունիւն
ալ բողոքական է:»

Այնուհետեւ կը յաւելու թէ,

«Վարժուհի ըլլալ ուզող մանկամարդ-
օրորդները ամէն փոփոխութիւն ապահո-
վութիւնները կրնան դռնել, ուսմանց
և բարոյական տեսակետներով Նանսիի
աղատ վարժապետանոցին մէջ զոր կը
վարեն Կուսանք Տօթթրին Բրէթիլի, 149, Սէն-Տիւրէ փողոց:»

Եպիսկոպոսական Փոփանդոյ:

Նանսի Հայ վարժուհիներ պատրաստե-
լու համար հանգանակութեան ձեռնար-

կողաց կը մնայ հիմա հասարակութեան
տալ պէտք եկած տեղեկութիւններ ի-
րենց ձեռնարկին նկատմամբ և մանա-
ւանդ ըսել թէ, վերոյիշեալ վարժա-
րաններէն որին պիտի զրկուին Հայ օ-
րորդները:

ԽԱՐԻՃԻԵԷ

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻԻԹԵԼԻՖԷ. —
Ձին վէ ձաքօն մուհարէպէսի հէնուգ խի-
թամ պուլմամը տըր: Հայ-Ձէնկտէն
պիւտիլիտիկինէ կէօրէ 7000 ապէրտէն
միւլթիթէպ պիր Ձին ֆըրգաթնա ձա-
քօն ժէնէրալ Գուսթուս հիւճուճիլմիւլ,
վէ իթի սաաթ մուհարէպէտէն սօնրա
Ձինիլէր կէրի շէֆիլիլէր տիր: Ձինիլ-
էրտէն 1400 վէ ձաքօնուլարտան Եա-
լընը 10 քիլի թէլէֆ օլմուշ տուր:
Մուսապիլաթը սօլիսիէ հազգընտա
տախի հէնուգ գաթի պիր շէյ օլմաթըպ,
չու գաւտար քի, Ձին հիւքիւմիլի պիր
ան էվվէլ սուլ օլմաթ իշին Ամէրիգա
հիւճուճիլթիլիլիլ վէ էվլորա տէվլէթ-
լէրինիլ թէվաուիլթիլիլ րէճա իթմիւլ,
վէ պուսարա միւլարար կիւստէրմիւլ
տիր: Տէվլէթլէրին խարիճիլէն նէզարէթ-
լէրի պու իլ իլ մէշղուլ օլունթարար:
Վազաա ձաքօնուն սուլ շարթարը հազ-
գընտա դազէթալարտա պիր խայի մա-
լիւմիլ նէլր օլունմազտա իսէ տէ, պու
խուսուտա տախի աղլու մալիւմիլ
օլմաթըպ, Եազըլանիլը՝ հէք գաննիլթիլ
վէ թալմիլնաթ տան իպարէթ տիր: —
Պալթիլ գանալընը րէսմի քիւլաթը միւ-
նասիլթիլիլ Ալթիլիլ-Մաճար իմէ:
րաթթօրու տախի պիլգաթթ Բիլլէլ պու-
լունմազընտան, իթմիլթիլաթը միւլթիլ-
լէսէ տախիլ օլան իլ հիւքիւմիլաթը պիր
մալիլլէլ իսպաթը վիճուտ իտէնէլիլ ան-
լալըմազտա տըր: Ալթիլիլ-Մաճար
տէվլէթիլիլ իւլ հարապ սէֆիլիլ տախի
Բիլլէլ աղիլթիլ իտէնէլ տիր: — Ամէրի-
գանըն Եուլթէ Սուլթան պէտէսինտէ սօն
կիւնլէրտէ պէտազ վէ սիւսա համալար
արասընտա գանը պիր միւլարալ պիւլ-
գու պուլմուշ տուր: Եւլթէ քի սապահ-
լանըն պէտազարտան միւլթիլաթը պիւլ-
իւլ պիր սիւլթիլ, 230սի սիւլթիլ օլա-
րաթ, սիւսալարըն շալըմաթըն մէն ի-
շին պուսարըն իւլթիլիլ հիւճուճիլ մէր-
գուլարը թիւֆէնկէ թուլթիլաթը, վէ
սիւլալըլար տա սօրալար իլ պիւլթիլ-
լէրի թէլիլիլիլ տիր: Ձապըթա եւ-
թիլիլ, միւլթիլաթը տըրտէսթ
իթմիլ իսէ տէ, սիւսա համալարտան
պազըլարը թէլիլ վէ մէրուլ օլմուլար
վէ ֆիլթար իշին Եազընտա քիւսա ա-
թըլանիլ տա պօղուլմուշար տըր: —
Վիլթթօր Հիւկօնուն նալը, մուլթաթթաթ
պիր թալաթ իշինտէ Բանթէօնտա սազ-
լանմազտա իթէն, չըգան րէնէլիլիլ
կիւնիլ իսասթիլիլ հազըլանմը օլան
վէ ժան ժաթ Բուսօնուն Լազար Գարնօ-
նուն վէ Մարսօնուն մազպէլիլիլ Եա-
զընտա պուլունան պիր մազպէլիլ տէ
տէֆին իտիլիլ տիր: Ծալիլի միւլարի-
լէյիլ մէզար թալը իւլթիլիլ տէ, Եալ-
նը, «Վիլթթօր Հիւկօնուն 1802—85» ի-
պարէսի Եազըլմը տըր: — Պուլարիլ-
թալըն կէօրիլ վէ պուսա միւլթիլիլ
րի վարիլաթը՝ 1894 սէնթիլիլ 10 միւ-
լթիլ 343 պիլ 804 ֆրանգա պալիլ, Եա-
նի 1893 սէնթիլիլիլ տէ 495,424 ֆր.
Փաղա օլմուշ, վէ 15,764,187 ֆր.տան
իպարէթ օլան վէ աթիլ թալիլ օլուն-
նան րուսուլ իլիլիլապիլիլ տալիլիլ
էվլէլիլ սէնթիլիլիլ 3,084,853 ֆր.տան
կէշմիլ տիր: — Բարանիլ միւլթիլիլ-
քեաթընտան Ամէրիգա տա Գուսա տա-

սընտաթի աշվալ աղըրլալմը տըր: — Ա-
մէրիգա տա Գուսարա Եալթիլիլիլ վալ-
տէնպուլիլա իթալիլ թէպաաթընտան
պազըլարը՝ Երիլիլ պիր մէլիլաթիլիլ
է օլիւմ տէրէնթիլիլ տարալ իթմիլ օլ-
տուլարընտան, Երիլիլ տէ իթալիլա-
լարտան 10 քիլիլիլ վուրուլ թէլիլիլ
իթմիլիլ տիր: Մէսիլիլ հիւքիւմիլիլ
տըրտէսթիլ թալազը տըր: — Ալթիլիլ-
նը Սիլիլիլ Եալթիլիլիլ Թարաթ օլիւ-
տէսինտէ սօն կիւնլէրտէ պիր քէօմիւլ
մաւնիլ թալաթաթ, 50 քիլիլ գաւտար
թէլիլիլ օլմուշ տուր:

ԹԵՎՃԻՀԱԹ

Սաղիլիլ Հիւճուճիլ քէթիլաթը
Եւլթիլիլ պէյիլ պալէա, ինթիլիլաթը մէ-
մուրիլ քօմիլիլաթը ազաթընտան Սաաթ
պէյիլ պալէա, վէ Սալիլիլիլ նէզարէթիլ
իսթիլաթը սաաթ մուլթիլիլիլ տէն իս-
մայիլ ձէնալիլ պէյիլ ուլթա էվլէլիլ, վէ
թալիլիլիլ թալէլիլ սէր խալիլիլ Մէ-
հէմէա Ղալիլ պէյիլ ուլթա սանիլիլ,
վէ թալիլաթը Սալիլիլ Գալիլիլ խիւ-
լէֆաթընտան Սաաթընտան պէյիլ սանիլիլ
սանիլիլ, նէզարէթիլ միւլարիլիլ թէլիլ-
ճէլիլ սաաթ խիւլէֆաթընտան Մէհէմ-
մէա Ալիլ պէյիլ սանիլիլ սանիլիլ, վէ Ձապ-
թիլ նէզարէթիլ մէթմուլ թալիլ խիւլէ-
ֆաթընտան թէլիլիլ պէյիլ սալիլիլ թիւթ-
պէլիլ թէլիլիլ: Պէյրուլ մէրէլիլ պիւ-
տանթիլ մալթէլիլ ճէզա տալիլիլ թիւթ-
սէլիլ մալթէլիլ մէզըլարը միւլտալիլ
ուսմի միւլտալիլիլ Եւլթիլ Լուլթիլ պէյիլ:
Պէյրուլ մէրէլիլ պիւտանթիլ մալթէլիլ-
սի միւլտալիլ ուսմի միւլտալիլիլ ըՍ-
րարթ պիւտանթիլ մալթէլիլ ճէզա տա-
լիլիլ Եւլթիլ Սաաթընտան թէլիլ ըՍ-
րարթ պիւտանթիլ մալթէլիլ սիւլթա տա-
լիլիլ Եւլթիլ Եւլթիլ Սաաթընտան թէլիլ ըՍ-
րարթ պիւտանթիլ մալթէլիլ սիւլթա տա-
լիլիլ Եւլթիլ Եւլթիլ Սաաթընտան թէլիլ
մալթէլիլ սիւլթա տալիլիլ մալթիլիլ
իլիլ Մէթթիլիլ հուգուլը Եւլթիլ մէ-
զուլարընտան Իսմաիլ Վէհպիլ թէլիլ
թէլիլիլ: Բարաթ քէթիլիլիլ Եւլթիլ
իլիլ թիւթաթ քաթթիլ մէթթիլիլ միւլ-
տիրի Բէր Անտիլիլ Կիւնիլ, իւլթիլ-
տէն Մէհիլիլ նիլաթ իսսան պուլթիլ-
մուշ տուր:

ՏԱԽԻԼԻԵԷ

Պալթիլ քալանլընը քիւլ շաթը միւ-
լաթը միւլտալիլիլ թիլիլ Բիլլէլ ինթա
իտիլիլ ճէք զիլիլիլ թիլիլ Սիւլթիլա տէվ-
լէթիլիլ տէվլէթիլ Ալիլիլ տալիլ
տալիլիլ իթմիլ օլունղունտա իլլաթա
դազիլթաթ Եազըլարը — Խըլիլ Եա-
պաթ միւլթիլ վէֆա Իսմայիլ բալանըն
թէլը իթմիլիլ սէրվէթ տալիլ Մը-
սըր դազիլթալարընտա պազը մալիւ-
մալթ կէօրիլիլ տիր: Միւլարիլ-
լէյիլ 27,534 ֆլ.տան արաղիլ թէլը
իթմիլ օլունպ, պուսու 2000 իլ
գաթիլ նէզարէթիլիլ, 1500 իլ իթմիլ
Ապպա իլիլ բալանա սաթըմը,
վէ թէլիլ լալարուտա քիւլիլ 12000
ֆալիլիլաթը վէ 6000 իլ տէ տիլիլ
վէլիլիլ թէլը իլիլիլ տիր: Պուսարտան
պալիլա Մըրթիլ, վէ Պէ-
Եալիլտան էպիլիլ միւլթիլիլ պը-
րաթը, վէ վալիլ օլան Մըրթիլ
Իալիլ բալանա 150, վէ հարէմիլ
50 Մըրթիլ իլլաթը քալարը հաթթիլ

ԿԻՃԵ ԱՏԵՄԻ

— Ահա Եօ՞րմուսուն :

— Օ ատէ՛մէ թագաւոր՝ օրունմագ տի-
վանէլիկի իճրա իտիլտիկի հաւտէ, նէ-
թիճէսի նէ օլաճաղընը պիլի՛րմիսինիզ :
Օ ատէ՛մ, վատ օրունան աղչէ՛ր թէ՛-
տիեէ իթմէզտէն էվվէլ, պու չօճուղուն
էլինիզէ նա՛նը կէշտիկինի վէ նէ՞ հաղգ
իլէ սիզտէ պուլունտուղունու էվվէլ է-
միրտէ սիւալ իտէճէճ տիր, վէ մատէ՛մ
քի սիզ, պու չօճուղուն անճագ չալմագ-
լա էլտէ իթմիշ օլտուղունուղուն պէհան
իթմէքտէն պաշգա պիր շէյ տիեէմէե-
ճէքսինիզ, պիթթապի երեզ պին փրանգ-
լըգ հիսապընը՝ հապսանէտէ թէսվիեէ
իտիլէճէճ տիր :

Պէլ-տը-Նիւի- Էվվէթ էվվէթ, Թէթ
տ՛Ուրսուն հաղգը վար տըր. պու սէոյ-
լէտիկի տէ օլտպիլիւր :

— Վատ օրունան երեզ պին փրանգ՝
էկէր ահմագ օլուպ տա ալտանըր իսէք,
պիզի տուգաղա աիւշիւրմէք իշին պիր
եէ՛մ տիր :

Բուա-տը-Սանթէօր- Գապիլ տիր,
լաքին պէն եարաճաղըմը պիլիւրմ :

— Նէ՞ եարաճաղըն :

— Կիտիւլ օ ատէ՛մի կէօրէճէեհիմ :

— Մ. Մազսիլիլէն Շաթօրունեու մու-
— Էվվէթ . . . էկէր վատընը իճրա

իթմէքտէ, չօճուղուն նէ օլտուղունտան
աալա խապէրտար օլմաեաճագ տըր, ան-
լա՛եօրմուսունուղ :

— Յաղաթ էկէր սէնի թէվլըք իթ-
տիրիսէ :

— Թէվլըք իթտիրէպիլիւր լաքին եի-
նէ պիր շէյ սէօլլէմէէճէեհիմ : Պաշըմը
գաթըլկեահա զօլտալար, աղղըմտան
պուլնա տաիր պիր սէօղ ալամաեաճագ-
լար տըր, Հալպու քի երեզ պին փրանգ
վատ իթմէսինէ պաղըլըրսա, չօճուղուն
նէրէտէ օլտուղունու անլամագտա մէն-
փաաթը օլաճագ տըր :

Պէլ-տը-Նիւի- կէօղլէրինին էօնիւնտէ
երեզ պին փրանգըն բարաաղընը կէօ-
րիւեօր զանն իտէրէք, պու տէֆա տա
մէզքիւր իֆատէլէրէ մէյլ իթտի, վէ՛

— Բուա-տը-Սանթէօրիւն հաղգը վար
տըր. հէր հալտէ պու իշին աղգաւընը
պրազմամալընը, տէյի պէհան իյլէտի :
Թէթ-տ՛Ուրս- Էօլլէ եա, եաղաեը
էլէ վէրսէք տէ վէրմէսէք տէ, պիզիմ
իշին այնի շէյ տիր. մատէ՛մը տիշար-
տա պու գատար զարուէթ, մէշաղգաթ
չէքիեօրուզ, սօղուգտան վէ աճլըգտան
միւզտարըպ օլուեօրուզ, հիշ օլմադսա
պիր քէրրէ իշէրլէրաէք, եաթաճագ եէ-
րիմիզ վէ նաֆագամըզ պուլունուր :

Բուա-տը-Սանթէօր- Պուլնտան պաշ-
գա իճագ իտէն թէտապիրի ինթիեա-
թիէեի իթթիխազ իտէճէեհիմ : Սիզ իշի
պանա պրազըն, Լաքին պուլունու իշին
պիր ան էվվէլ Բարիսէ կիթմէք, վէ
եօլտա խապթալանմամաթը իշին չօճու-
ղու գաեըմագ լաղըմ տըր :

Պէլ-տը-Նիւի- Պէն պու իշի տէրիւհ-
տէ իտէրիմ :

Բուա-տը-Սանթէօր՝ կիւլիւմէմէք-
տէն քէնտիին մէն իտէմէտի, վէ Թէթ-
տ՛Ուրս տա :

— Պէն կէօթիւրիւրիւմ. սօղուգ վէ
գարտան տա մուհաֆագա իտէրիմ, տէ-
յի պէհան իյլէտի, վէ աեաղըլա տա
գուլիպէնին գաբուսունու երիթիպ գա-
բաեարագ :

— Նէ՞ ֆէնա հալմա, տէտի :

— Էվվէթ, գուրու պիր սօղուգ վար

տըր . . . հէր թարաֆ տօնուեօր :

— Երեւրեմէք իշին պու հալմա բէք

էյի տիր. հէման եօլա չըգմալընը :

(Տէվամի)


մաաշ թախսիս իթմիշ տիր. — 1894
փետրվարընտա 169 պին իրա օլան
Բէթինին հասըլթը՝ պու փետրվար-
տա 172 պին իրա օլմուշ տուր. —
Թրանսաթլանթիկ շիրքէթինին Թու-
րէն խմինտէքի վարօրու 250 եօլճու
իլէ շէհրիմիզէ կէլմիշ տիր. 8 պին
թօնօ տէրէճէսինտէ օլան վէ սաաթ-
տա 19-20 միլ գաթ իտէն իշպու
վարօր՝ Նիւ-Եօրգտան հարէքէթ
իթմիշ տիր. Եարըն տէրունիտէ 50
քիլիլիք պիր զիեաֆէթ վէրիլէճէք
օլուպ, պու նա՛ Յրանսա վէ Ամէրի-
գա էլիլէրի վէ գէվաթը սաիրէ տա.
վէթ օլունուլար տըր. — Տիւն աղ-
չամ Ալմանիա սէֆիլի իֆթարը սէ-
նիէտէ հաղըր պուլունուզ, պատէ-
հու հուզուրը Եահանէեէ գապուլ
պուլրուլմուշ տուր. — Յրանսա սէ-
ֆիլի Մ. Գանպօնու գալին բէտէրի
Մ. Տըլաֆօս Բարիստէ վէֆաթ իթ-
միշ տիր. — Իզմիր. Գաապա տէմիր
եօլու գուճաւիսար՝ բաղար իրթէ-
սի կիւնիւ իքինճի տէֆա օլարագ.
հէր պիրի 500 ֆլ.ա, վէ 100տէ 4
ֆարիլի 25,000,000 ֆր.լըգ թահվի-
լաթ չըգարաճագ, վէ պու իսթիզ-
րագ խաթթըն թէմտիտինէ գուլա.
նըլաճագ տըր. Գուբօնլար՝ փետր. 1
վէ օգոստ. 1տէ Բարիս, Իսիւանպօլ,
Ժննվ վէ Պիւսիլտէ թէէտիեէ ի-
տիլէճէք տիր. Իխրաճ գըլմէթի 432
պշ. ֆր. օլուպ, պուլուն 100 ֆր.ը
իմագ իտիլտիկի կիւն վէրիլէճէք տիր.
— Իտաքէի Մախուսէ՛ կէշէն աղ-
չամքի միւսատէմէտէն տօլաեը Եիր-
քէթի Խայրիեէ ալէյճինէ իզամէի
տալա իլլէմիշ տիր. — Արաղիի էմի-
րիեէ թէսթիեէ օլունան արաղիտէ
1300 սէնէ-ինէ տէկին պիլա բուխ-
սաթ ինչա իտիլմիշ օլան էպինէնին
եըգտըրըլմասը նիզամ իզթիլաքըն-
տան իքէն, միւսթէսնա օլարագ,
պուլնլարն եըգտըրըլմաեըպ, ֆա-
ղաթ վէրկիեէ թապի օլմասը, վէ
պուլնտան պէօլլէ պիլա բուխաթ ա-
րաղիի մէզքիւրէտէ էպինէ ինչա ի-
տիլմէսի էմր օլունուլ օլտուղուն
թաղտիրտէ, հալէա իշպու արաղի-
տէ էպինէ ինչաքընա տէվամ իտիլ-
տիլինտէն, հիւքիւմէթ, պուլնտան
պէօլլէ պու խուսուստա մէմուրլարը
մէսուլ թուլթմաեա, վէ էպինէնին
եըգտըրըլմամասընա պու տէֆա տա-
խի միւսաատէ իթմէքի պէրապէր,
1300 սէնէսինտէն պէրու ինչա իտիլ-
միշ օլանլարտան իքի միսլի վէրկի
ալընմաքընա գարար վէրմիշ տիր.
— Եիմտիեէ գատար Տէրիսաատէթ
պէլլէլէսինտէն միւլթէգարրուր օլան-
լարա գօմիսիօնը մախուսու թարա-
ֆընտան 6,155,665 զր. թէվլի օլուն-
ուլ տուր. — Գահիլէտէ մուգիմ
Բուլմ թիւճճարընտան Մ. Ալիլիօրու-
լու՝ Բուլմ միւհթաճիլինին մախուս
պիր խայրաթլանէ թէէսսիսի իշին
1000 ինկ. լիւրաք վէրմիշ, վէ իշ-
պու մագսէտին հուսուլի իշին պէյն
էլթիւճճար իեանէ ճէմինէ իպթի-
տար օլունուլ տուր. — Մըսըր միւ-
լթմէքընլէրինտէն Մ. Եօրկի Ավէ-
րօֆուն պիր հէյքլինի բէք իթ-
մէք իւզըն Մըսըր թիւճճարը՝ արա-
լարընտա 200 լիւրա թօրլաճըլար
տըր. — Մէմուրէն Պէրլինէ կիթմիշ

օլան մաեէթի սէնիէ էրքեանը հար-
պիլի ֆէրիկի Եաքիլ բաշա պու
քէրրէ, սալթանաթը Սէնիէ հիսա-
պ. նա Մաուդէր թիւֆէնքլէրի ճէլպ
օլունան Օպէրէնտօրֆ շէհրինէ կիթ-
միշ տիր. — Օսմանլը պանգասը միւ-
տիրի ումուլիսի Սըր Էտիար Վիւ-
ալնթ՝ մէզքիւր պանգանըն իշթիւրա-
քըլլա, Աֆրիգա տա Թրանսվաալպէլ-
տէսինտէ քէշֆ իտիլմիշ օլան ալ-
թուն մատէլէրինի իլլէթմէք իւզըն
սէրմաեէտարանտան միւրէքքէպ պիր
հէյքէթ թէշքիլինէ մուվաֆֆագ
օլմուշ տուր. Միւշարիլէյճին պու
կիւնլէրտէ Աֆրիգաեա միւլթէվէճ-
ճիհէն Լօնտրաաան հարէքէթ իտէ-
ճէկի թէէմին օլունուեօր. — Միգ-
րօպօլօի տարիէսինին միւլէսսիսի վէ
միւտիր Մ. Նիլզօլ՝ չըգան հաթթա
Մաբսիլիա թարիքիլլէ Յրանսաեա
ալմաթի իթմիշ տիր. — Թրապիզօն
միւտտալի ումուլիսի Ղալիպ պէյ
պաղը թահգըրաթ իճրար իշին Օր-
տուեա կիթմիշ, անտէն տէ Սամսօ-
նա կիտէճէք իմիշ. — Բաղար աղ-
չամը Յրանսա սէֆիլի Եըլտըգ սէ-
րաեընտա իֆթարը սէնիէտէ հաղըր
պուլունուզ, պատէհու հուզուրը
Եահանէեէ գապուլ պուլրուլմուշ
տուր. — Գալաթա կէօմրի կիւնտէ
իճրա իտիլմիշ օլան սուի իսթիւմ-
լաթտան տօլաեը մալնուն պուլուն-
նանլարա գարըլ Մահքէմի ճիւտա-
եէթ թարաֆընտան վէրիլէն հիւք-
միւ Մահքէմի Թէմիլի ֆէսի իթ-
միշ օլտուղունտան, եէնիտէն մու-
հաքէմէեէ պալանաճագ տըր. —
Մէքլէպի Իրանեան մէնֆաաթընա
օլարագ, ապիլ Գտա Իրան սէֆա-
րէթ խանէսինտէ պիր գօնէք վէրի-
լէճէք տիր. — Աթանս տը Գօնսթան-
թիւնօրը նա՛մ թէլէկրաֆ շիրքէթի-
նէն միւտիր Մ. Կրօսէրլին՝ սապահ-
լաեըն էրքէն կէլէն Ալման զաղէթա-
լարընը ալարագ, պուլնլարտաքի մա-
լիւմաթը՝ կէօեա թէլէկրաֆ խա-
պէլլէրի տիր կիպի նէլլ իթմէսին-
տէն տօլաեը Կրօսէքօլ բաշա իլէ Հօ-
պէ բաշա վէ Ալմանիա գօնսթաթօ-
սու թէքթիմանը սպարըր վէ Իւս-
կիւտար. Գատրքէօլ սու գուճաւիա-
սը միւտիրի սապըքը պարօն Յօն
Քէօլէնին՝ մէզքիւր գօնսթաթօ մահ-
քէմէսինտէ նամուս տալաթը իգա-
մէ իթտիլլէրի իշիտիլմիշ տիր. —
Տէրիսաատէթ տէ չուխա վէ եուճ մա-
մուլաթը Բուլմ թիւճճարընտան պի-
րի՝ 23 պին լիւրա ալըգ իլէ իզհարը
իֆլաա իթմիշ տիր. Պալլըմա ալա-
ճագլլարտան Մ. Յրաթէլլի Եօն-
նիտէն 6000 լիւրա, Մ. Ալտէր 46
պին վր. Տամալա 36 պին ֆր. վէ
Աթիլիք 8000 ֆր. ալաճագլը տըր-
լար. — Յապրիգաի Հիւմաեուլար-
տա իսլահաթ իճրաքը իշին Պապը
Սէրապէրիտէ թէշքիլ օլունան գօ-
միսիօն՝ Յէսիլանէի աթիլէնին պուլն-
տան էվվէլ 13տէն 15 զրուշա գա-
տար սալթըլան ֆէսլէրլինին ֆիեա-
թընը 10 զր.ա էնտիլմէեէ գարար
վէրմիշ տիր. Ատի ֆէսլէր՝ էվվէլլէ
կիպի 9 զր.ա սալթըլաճագ տըր. —
Եգօտրանըն Թիւրան նահիեէսինտէ
փետրվարըն իպթիտալարընտա եա-
ղան գարըն քէսրէթինտէն 14 էվ

երգըլմըլ, 25 էվթուրուլմագ հալէ
կէլմիշ, ֆաղաթ նուֆուճա թէլէ-
ֆաթ օլմամըլ տըր. ֆետրվար 22տէ
Եգօտրաաա վէ ճիվարընտա հէր պի-
րի 10 տիրհէմ աղըրլըղընաա տօլու-
վէ իրթէսի կիւն քէսրէթլէ գար
եաղմըլ տըր. Իշ ալաան պէրի տէ
պիլա ֆալա եաղմուր եաղմագ տա
օլտուղունտան, մէրքէդի վիլաեէթ
իլէ ճիվար քէօլլէրտէ ամէտիլտ
տուրմուշ տուր. — Քէօթմահիա ճի-
վարընտա պիր Իսլամ քէօլլէ սօու-
ղուն շիտտէթինտէն վէֆաթ իթմիշ
տիր. — Բաղար աղչամը սաաթ 11
րատտէլէրինտէ Պէշիքթաշ թարաֆ-
լարընտա պալըգըրըգ իտէն իքի
գաեըգտան պիր թէրա տէօնմիւշ
իսէ տէ, իշինտէ պուլունան 6 քիլի
գուլթարըլմըլ տըր. Եինէ օ աղչա-
մը Յովհաննէս իմինտէ պիր համալ
պիր մալունաաան, Եիրքէթին 19
նիւմէրօլու վարօրունա քէօմիւր թա-
լըքէն, աեաղը գաեըպ տէնիլէ տիւ-
շէրէք զարգ ու նապէտիտ օլմուշ
տուր. — Կէշէն հաթթա իզմիրտէ
Եէհուտի մահլէլէսինտէ պիր լուպի-
եաթ իճրա իտիլլէրէն, սալանըն տէօ-
լէմէսի շէօքթիւկիւնտէն, 100տէն զի-
եաաէ նուֆուս եէրէ տէօքիւլմիւշ-
լէր տիր. Եալընըգ պիր գատըն եիւ-
ղիւնտէն աղըրճա եարալանըպ, գու-
սուրունուն եարէլլէրի խաֆիֆճէ ի-
միշ. — Չըգան ճուճաաաան սալըեա
գատար շէհրիմիզտէ Իսլամ էրքէք
94, գատըն 94, Խրիսթիան էրքէք
70, գատըն 65, Եէհուտի էրքէք 7,
գատըն 10, քի ճէման 340 քիլի վէ-
ֆաթ իթմիշ տիր. — Ճուճաա իրթէ-
սի կիճէսի Գատրքէօլիւնտէ Մուվաղ-
գաթ խանէ սօղաղընտա հարիգ զու-
հուր իտիպ, իւշ քեարկիլ խանէ
եանմըլ տըր. Իւշիւ տէ սիկուրթալը
իմիշ. Բաղար կիճէսի տէ Գատրմ-
բաշաաա Չինճիլի գուեուտա հա-
րիգ զուհուրա կէլէրէք, պիր ախ-
չապ խանէ եանմըլ տըր. — Սաղըգտա
շիտտէթի ֆուրթուլար սէպէպիլ-
լէ պիր գաշ էլլէքէն կէմիսի պաթըպ,
պաղը թալաթ թէլէթ, վէ տալիլտէ
բէք չօգ իմօն վէ բօրթուգալ ա-
ղաճարը խարապ օլմուշ տուր. —
Սօն կիւնլէրտէ Գաթթէմօնիտէ Թա-
թալ գաաապաընտա գուհուր իտէն
պիր հարիգտէ, 71 տիւքքեան, 9
գահվէլանէն, 2 ֆուրուն, 1 տէքօ
վէ 11 խանէ եանմըլ տըր :

ՃԵՂԻՄԻՋՏԷ ԳՈԼԵՐԱ

Եէհրիմիզտէ գօլէրաաան ճուճաա-
աան իրթէսիեէ գատար 7 վուգ. 3
եէնի, 1 էսկի միւսապլարտան վէֆ.
ճուճաա իրթէսիտէն բաղարա գա-
տար վուգուաթ օլմաեըպ, էսկի միւ-
սապլարտան 2 վէֆ օլմուշ, բաղար-
տան իրթէսիեէ գատար վուգուաթ
վէ վէֆիեաթ օլմամըլ, վէ բաղար
իրթէսիտէն տիւնէ գատար 6 վուգ.
վէ եէնի միւսապլարտան 1 վէֆ օլ-
մուշ տուր :



Մ. ՃՕՆ ԹՕՄՍՕՆ **Մ. Գ. ՅՈՎԱԿԻՄՅԱՆ**
 Խտարէլահնէսի, Իսթամպուտա, Համիտիեէ ճատտէսինտէ Գոճաման-օղու
 խանրնտա տըր :